

Ուս բանակները՝ յետ նուաճելու վրաստանը՝ Հայերէն հալածուած կարմիրներուն միանալով՝ նորանոր ու զօրեղագոյն ու ժերով յարձակեցան Հայաստանի վրան։ — Հայ ժողովրդեան երկար և յամառ ընդդիմադրութիւնը զուր անցաւ. սովիւտական իշխանութիւնը վերահաստատուեցաւ 1921ին յուլիսի մէջ Հայաստանի այն գաւառներուն մէջ՝ որ թուրքերու հպատակութեան տակ ինկած չէին։

Այսպէս ուրիճ 1921ին՝ Հայաստանի մաս մը՝ քեանալական թուրքերուն և մաս մ'ալ՝ ռուսական սովիւտին բանակներէն բռնարար գրաւուեցան։

*
* *

Այսպէս կը վերջացնէ վերոյիշեալ Հրատարակութիւնն այս պատմական ծանօթագրութիւնը՝ առանց աւելորդ խորհրդածութիւններու, որոնք արդէն ամէն կարգացող հայի մտքին մէջ կը խտտուեն և սրտին մէջ կ'արիւնոտին։ Իսկ քսաներորդ դարն ալ իր յշտառականներուն մէջ սեւ գրեթով պիտի դրոշմէ. « Անմեղ և քաջարի ժողո՜ւ « վուրդ մը՝ բարբարոսութեան զոհ կ'եր- « թայ... սովորական ու պատմական բիւր « անգամներ կրկնուած եղելութիւն մ'է. « բայց քաղաքակիրթ ազգերու խաբերա- « յութեան և եսասիրութեան այդպիսի « զոհ մը՝ քսաներորդ դարուն եզական « սեփականութիւնն է »։

Հ. Ա. Վ. ՏՐԱՅԵԱՍ

Արարչագործ մատանց բարձրագոյն կերտուածքն՝ չեն Արարատեան կատարքն կամ գազաթն Եմատնի, այլ ուսերուդ վերեւ կանգնած իմաստից տանար՝ գլուխդ է. բարձր և բարակ բանուած Զկայ ծաղիկ արժանաւոր այդոր պըսակ ըլլալու. ոչ ոսկին և արծաթ՝ որ հողէ կ'ելնեն, ոչ ծիրանի ծովերէ խպած բուստ և մարգարիտք։ Ո՛հ. զեղեցիկք են մայիսի առաւօտուն ցօղակաթ վարդակալմիր փնջիկքն այլ՝ դալար ճակտի մը բոլորած. սակայն շատ աւելի պայծառ է ամօթղածութեամբ խայծեալ երեսն. և աւելի ազնիւ՝ անոր վրայ շարուած աշխատութեան կայլակներն. (ԱՆԵԱՆ « ՅՈՒՆԻԿՔ »)։

ԼԵՂՈՒԱԳԻՏՈՒԿ

ՀԱՅԵՐԷՆ ՆՈՐ ԲԱՌԵՐ

ՄԻ. ՍԿԵՆՈՒՍԵՒՈՅ ՊԱՏԱՍԻԱՆԵԱՅ ՄԷՋ ՅԱՂ. ՀԱՄԱՊԱՏՈՒՌԹԵԱՆ ԺԲ. ԱՌԱՔԵՆՈՅ (տ. Երևանցի 1865)

Այս փոքր գրուածքը՝ որուն երբորդ տպագրութիւնն է միայն ձեռքս, անշուշտ ծանօթ էր Նոր Հայկազեան բառարանի հեղինակներուն. բայց ո՛չ իբրև Միտիմարի գործ կամ անշատ գրուածք, այլ Ոսկեփորիկէն մաս մը. հմտ. ինքնադիմարար բառին տակ դրուած վկայութիւնը, որ ՆՀԲ կը համարէ Ոսկեփորիկէն, բայց ՄԻ. Սկեռացույ վերոյիշեալ գործէն է. « Չկատարեալ պարզեւն ինքնադիմարար ընձեռէր աշակերտացն » (էջ 2), Բայց կ'երեւալ թէ Ոսկեփորիկի մէջ Միտիմարի գրուածքն անարդշական չէր. այս պատճառաւ ահա ինչ ինչ բառեր մտած չեն ո՛չ Հայկազեանի և ո՛չ ալ Առձեռնի մէջ։ Այս բառերն են որ կը հաւաքեմ հոս։

Անյայտկոտորիւն « աննախանձ բարք ». Մի՛ ըստ իմաստասիրական բարուցդ անյաշակոտութեան, և միւսն՝ ըստ աշակերտութեան Փրկչին անարգամեծարութեան (էջ 12)։

Անպարզիկ « որուն մէջ կարելի չէ նոր բան մը ներմուծել ». Կնքէ անլուծանելի կնքով և անսպրդելի ի ներհակաց զիտրհուրդ բանիս Հարք (էջ 65)։

Ատուտամարտաբացի « Ատուտածապահ քաղաքի բնակիչ » (Անտիոքի պատրիարքին տրուած տիտղոսը). Եւ աթոռակալաց սոցա անուանս յօղեն կրկին պատուով. զկոստանդնուպօլսիս տիեզերական կոչեն պատրիարք, և զԱնտիոքայն՝ աստուածաքաղաքացի և ամենայն արեւելեան (էջ 70)։

Առուգար « փաստարան ». Քաղաքապետն՝ որոյ անուն Զուգրի, այր խաղաղարար և մայէսոր դանփուն և քուսանտուր տանն հրահանգնոցին, և ամենայն